

որ միայն ցորեկը աշխատուի , աս գործողութիւնները հարկաւ իրարու ետևէ կը սկսին ու կը լմըննան . որովշատ ժամանակ ալ կ'անցնի . այնպէս որ եթէ առաւօտուան հնկին (կամ արեւելքի ժամացոյցներուն նայելով տասնըմէկին) կարենաս բանջարը քերել , ժամը տասնին կամ տասուերկուքին (4, 6) շարապը հազիւ կը սկսի պաղիլ :

Դորձարանի մը մէջ որ ցորեկը միայն աշխատին , ժամանակի ալ մեծ կորուստ կ'ըլլայ . վասն զի անկարելի ըլլալովքուր գործաւորները մէկտեղ որոշ ատեն մը ժողվելը , մէկուն մէկալին ուշանալովը շատ ատեն կը փճանայ . Ինդհակառակն թէ որ անանկ կարգաւորես որ քսանուչորս ժամ միակերպ բանջարը լուալու , քերելու , ձգմելու ու եփելու ետևէ ըլլան գործաւորները , ու երկու դաս բաժնուելով՝ վեց ժամ մէկ դասը՝ վեց ժամ մէկալը միակերպ աշխատին , ամեննեին պարապ ատեն չանցնիր , ու ինչուան որ երկրորդ դասին աշխատաւորները չգան՝ առջինները պէտք չէ հեռանան . Իս փոփոխութիւնն ալ քանի մը վայրկենի մէջ կը լմըննայ առանց շփոթութեան :

Ո՞էկ մեծ օգուտն ալ աս է որ աշխատանքը գիշեր ու ցորեկ ըլլայ նէ՝ առանց գործարանը մեծցընելու ու գործիքները շատցընելու շատ աւելի բան կը տեսնուի՝ քան թէ միայն ցորեկը աշխատելով : Ո՞իայն աս կայ որ գիշերը ձրագի ծախքը պէտք է աչք առնել . բայց աս պղտիկ ծախք մընէ . թէ որ ցորեկը աշխատողներն ալ առանց ամեննեին ձրագ գործածելու չեն ըլլար . վասն զի քերելը կանուխ սկսելու է , իսկ եփելը արեւուն մտնելն շատ ետքը կը լմըննայ :

Ո՞էպէտ անընդհատ աշխատող գործաւորաց վրայ մէկ վերակացուի տեղը երկու հոգի պէտք է , բայց աս կերպը աւելի շահաւոր է . վասն զի դնենք թէ գիշեր ցորեկ բոլորը մէկտեղ տասնըութը ժամկ'աշխատին . անկարելի

է որ այսչափ ատեն մէկ հոգի մը միայն իր հոգը պաշտօնը կարենայ ձիշդ կատարել :

Գ . Զ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Բ .

Ի՞աժանելութիւն մարդու :

Ո՞ւստինսերը երբոր տարածութիւն ունին՝ պէտք է որ բաժանելի ըլլան , այսինքն մէկ կտոր բանը անհատնումկտորուանքբաժնուի . միայն թէ որովհիշետե մեր ունեցած գործիքները այնչափ կատարեալ չեն որ կարենանք իրաւցընէ ո՛ր և իցեմարմին անհատնում մաս բաժնել , ու մեր աչքն ալ այնչափ զօրաւոր չէ՝ որ ան մանր մասունքները կարենայ տեսնել , ուստի ասոր համար կ'ըսուի թէ նիւթ մը բնական կերպով յանհատս բաժնել անկարելի է . զոր օրինակ մէկ նիւթ մը առ , անկանի մէջ դիր ու ծեծէ . մէյմը չափաւոր բարակ փոշի դառնալէն ետե ալ աւելի չփշրիր . նմանապէս աւազի հատիկ մը առ , երկու կտոր ըրէ , և թէ որ աւելի կարենաս ընել՝ քաջես կ'ըսեմ : Ի՞այց ինչո՞ւ պիտի չկարենաս ընել . վասն զի , ինչպէս ըսինք , ոչ կատարեալ գործիք ունիս , և ոչ զօրաւոր աչք՝ զանոնք տեսնելու ու փշրելու համար :

Ի՞այց որպէտ զի աւելի աղէկ իմանաս մարմնոց բաժանելութիւնը՝ քանի մը օրինակ դնենք հոս . գաւաթմը ջուր առ , մէջը կտոր մը շաքար կամաղդիր , ետքը համտես ըրէ . կը տեսնես որ բոլոր ջուրը անուշեր կամաղըշեր է . ասոր պատճառը յայտնի է . վասն զի ան շաքարին կամ աղին կտորն որ ջրին մէջը ձգեցիր՝ ան-

Հատնումկոր բաժնուեցաւ, ու բոլոր ջրին հետ խառնուեցաւ . և աս կտորներն են որ լեզուիդ ու քիմքիդ դպչելով իրենց առջի համը կ'իմացընեն : Ինչու համար ջուրը ո՞րչափ շատցընես՝ անոնց ալ համը այնչափ կը պակսի . վասն զի ան ատեն շաքարին կամ աղին կտորուանքը աւելի մանր մասունք բաժնուելով, լեզուիդ վրայ սաստիկ չեն ազդեր : Իս ըսածիս ձըւմարտութեան մէկ նշանն ալ ան է՝ որ եթէ ջուրը տաքցընելով շոգի դարձընես, շաքարին կամ աղին մասունքը նորէն գաւաթին տակը կը նստին . ահա աս կերպով է որ ծովուն ջրէն ալ աղ կը հանեն շատ տեղուանք : Դովու ջրին աղիութեան ու լեզութեան գլխաւոր պատճառն ալ աս է . նմանապէս տաք ջրերու ալ այլ և այլ հանքերու համ ունենալու պատճառը . վասն զի ծովուն մէջ ալ շատ տեսակ հանքեր կան, որոնք ջրին զօրութեամբը կը լուծուին, բայց մասունքնին խիստ բարակ ըլլալուն համար՝ աչքով չենք կրնար տեսնել, հապա միայն քիմքով կ'իմանանք . նմանապէս տաք ջրերն ալ այլեւայլ հանքերու մէջէ անցնելով աղի նիւթերու մասանցը հետ կը խառնուին : Իս սանկ են նաև ան կրային ջրերը որ կեցած կամ վազած ատեննին քար կը դառնան :

Դաւաթ մը ջրի մէջ քանի մը կաթիլ կարմիր գինի լեցընելու ըլլաս՝ բոլոր ջուրը կը կարմրանայ, համն ալ քիչ մը կը փոխուի . վասն զի գինիին կաթիլները անհամար մաս կը բաժնուին, ու ջրին գոյնն ու համը կը փոխեն :

Հոտ ըսածդ ալ ուրիշ բան չէ, բայց եթէ մարմնոց ամենաբարակ մասունքը, որ մեր հոտոտելեացը կը դպչին . զոր օրինակ թէ որ պատրնջի եղին՝ շիշը բանալու ըլլաս, մէկէն՝ ի մէկ բոլոր տունը հոտով կը լեցուի . աս հոտը ուրիշ բան չէ, բայց եթէ

նոյն եղին ամենաբարակ մասունքը, որ ինչուան որ քթիդ ըդպչին՝ հոտ չես կրնար առնել: Իսոր մէկ ապացոյցն ալ ան է որ եթէ ատ շիշին բերանը քիչ մը ատեն բաց թողուս, մէջի նիւթը երթալով կը պակսի ինչուան որ լըննայ . ըսել է թէ բոլոր նիւթը մանր անտեսանելի մասունք կ'ըլլան ու կը ցնդին : Իսայց աս մանր մասունքն ալ, թէպէտ և աչքի չեն երենար ու ձեռքի տակ չեն գար, այնչափ մէծ էն որ ապակի շիշին ծակտիքներէն չեն կրնար դուրս ելլել . անոր համար է որ եթէ ան շիշին բերանը միշտ գոց պահես, կամ ամենեին հոտ չես առներ, կամ թէ խիստ քիչ կ'առնես . և եղը մէջէն գրեթէ ամենեին չպակսիր : Լոյնպէս իմացիր նաև ուրիշ ո՞ր և իցէ հոտաւետ նիւթերու վրայ :

Ովզորաբար կ'ըսենք թէ աս նիւթը հոտ ունի, մէկալը չունի . բայց այնպէս չէ, հապա ամէն մարմին ալ հոտ ունի . վասն զի ամէն մարմիններէ ալ բարակ մասունք կ'ելլեն ու կը ցրուին . իսկ հոտը չառնենիս կամ վարժութենէ առաջ եկած կրնայ ըլլալ, կամ թէ ան մարմիններէն ելած մասունքը խիստ բարակ ու քիչ ըլլալէն, և կամ մեր զգայարանքին տկարութենէն . վասն զի կենդանիներ կան՝ որոնց հոտաւութեան գործարանը աւելի զգայուն ըլլալով՝ խիստ բարակ հոտերն ալ կ'առնեն, ու աչքով չտեսած որսերնին հոտաւութք կը գտնեն, նաև այնպիսի տեղուանք որ մարդս հոտ ըսած բանդ ամենեին չըզգար . աս կողմանէ շատ զարմանալի է շան հոտաւութիւնը, ինչպէս ուրիշ ատեն ալխօսեր ենք :

Իսայց մարմին մը ո՞րչափ ալ մանր մասունք բաժնուի, ամենեին չկորսուիր, և մարդս ինչպէս որ չկրնար մէկ հիւլէ մըն ալ ստեղծել, այսպէս ալ չկրնար մէկ հիւլէ մը ոչնչացընել . ուստի ան բաներն որ մենք կարծենք թէ փձացան, ուրիշ բան չեն ըլլար՝ բայց եթէ մեր աչքէն աներեւոյթ կ'ըլ-

լան, կամ իրենց արտաքին յատկութիւնները կը փոխեն. ապա թէ ոչ, եթէ նիւթին ամէն մէկ մասունքը ոչնչանար, աշխարհքս ալ պիտի փառնար:

Ո՞ւրմնոց բաժանելութեան օրինակ կրնան սեպուիլ ան ամենամանը կենդանիներն ալ որ այլևայլ նիւթերու մէջ կը գտնուին, մանաւանդ փրտութեանց մէջ, որ պարզ աչքով չեն երենար, հապա զօրաւոր մանրացոյցներով. որոնց վրայ ուրիշ տեղ խօսեցնք¹:

Ո՞ւրմնոց ծաւալականութիւնն ալ բաժանելութեան հետեանք և օրինակ կրնայ սեպուիլ. բայց անոր վրայ զատ պիտի խօսինք:

Հ. Օ. ԳՈՒՐԳ. :

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ո՞ւծ ամօթ կը համարուի Ճանապարհորդի մը որ փառաւոր քաղաք մը երթայ, ու հոն օրերով կենալէն ետե ամենեին հետաքրքրութիւն չընէ քաղաքին մէջի մեծագործ շէնքելը, հին յիշատակարանները և ուրիշ երեւլի բաները տեսնելու, ու անոնց մէ խելք սորվելու: Ո՞յսպիսի Ճանապարհորդի մը կը նմանէին նաև մարդիկ՝ թէ որ ամենեին հետաքրքրութիւն մը ընկին քննելու իմանալու թէ աս հրաշալի աշխարհս ինչ տեսակ պրարած է. վասն զի ասոր մէջ նախ աչուընին կը բանան, լցոս կը տեսնեն, ու հազարաւոր տարիներէ ՚ի վեր բընակած են, ու ո՛ գիտէ գեռ ո՛րչափ պիտի բնակին: Ո՞իայն թէ հին ատենի մարդիկը աս գովելի հետաքրքրքրութիւնը կամ քիչ ունեցեր են, կամ իրենք առջի քննողներն ըլլալով՝ քիչ բան հասկցեր են. իսկ վերջերս Խրոպայի իմաստունները այնչափ քննութիւնները ըրին աշխարհիս ձեին,

կազմութեանը, հնութեանը և ուրիշ սքանչելի յատկութեանցը վրայ՝ որ լրէրաբանութիւն անունով նոր գիտութիւնը մըն ալ դուրս ելաւ: Ո՞եր միտքը հոս աս գիտութիւնս ամբողջ սորվեցը նել չէ, հապա անոր մէջի գլխաւոր տեղեկութիւնները պարզ կերպով մը պատմել:

ԼՐԿՐԻՌՍ գունտի ձեռով մարմին մընէ. աս գունտին երկու ծայրերը որ բեկու կ'ըսուին՝ քիչ մը տափկած են, իսկ մէտեղը որ հատարակած կ'ըսուի՝ ուռած է: Վայ մարդ գիտէ որ երկրիս մէկ մասը ցամաք է, մէկալը ծով. և աս ցամաքներն ու ծովերը այլևայլ մասեր բաժնուած են, ու ամէն մէկ մասը իրեն ձեին ու դիրքին յարմար անուններ ունի: Լրկրիս գլխաւոր մէկ մասն ալ կը սեպուի օդը, որ չորս դին պատած է, ու մինուը ալ կ'ըսուի:

Լրկրիս երեսը անհաւասար է, այսինքն բարձր ու ցած տեղուանք շատ կան. ասոր պատճառը ատեն ատեն պատահած սոսկալի գետնաշարժներն են կ'ըսեն երկրաբանք: Լը սոսկանք ահագին բարձրութեամբ լեռներու գոտիները՝ տեսնելով, որ շատին գագաթները յաւիտենական ձիւնով ու սառերով պատած ու ամպերու մէջ թաղուած են: Լը զարմանանք ձորերուն խորութեանը վրայ, կը սարսափինք ծովերուն մէջ եղած անդունդները մտքերնիս բերելով. բայց ամենէն բարձր լեռներուն երկայնութիւնը 6 մղոնէն կամ 8000 մեթրէն աւելի չէ՝ ծովուն երեսէն չափելով. ծովուն մէջի խիստ խոր անդունդներուն խորութիւնն ալ իրեք մղոնէն աւելի չէ, ու աշխարհքիս մեծութեը համեմատելով՝ երկրիս ցած ու բարձր տեղուանքը գրեթէ ոչինչ են: Ո ասն զի թէ որ իրեք ոտնաչափ տրամա-

¹ Գ. Օ. Կ'ըսուի իրարու հետ միացած լեռներու շարքը: